

Ա Ռ Ե Ղ Ծ ՈՒ Ր Ա Ծ

Եթէ Աստուած իմ, չէիր, չէիր կրնար մարդուն մէջ,
Դրնել հոգի մը ազնիւ ու գաղսնօրէն հոն ցանել
Ամենաստեղծ քու աջովդ, վերամբարձող հոռիս յարոյ,

Որ հակառակ դիպուածին ու հակառակ աշխարհի
Հաճոյններուն ցեցհանգոյն, կարենար ան վերանալ
Ու հասուննալ գաղսնաբար, բոպէներուն հրպելէն,

Հետքհետէ ամրացած, ինկզինիսն մէջ ապահով,
(Հասակն ինչպէս նոնիին), զսնե՛լ, տեսնե՛լ, շօշափե՛լ,
Ըմպե՛լ սգին հոգւոյն ի՛ր, մէջ Ոգիիդ քո՛ւ Հոգւոյն,

Ինչո՞ւ ուրեմն դըրիր, Պասկերիդ դրոճը ու շունչ,
Որ ան այսպէս եղծանէր, զանոնք բերէր հաւասար
Հողին, զեսնի՛ն երկրաբաւ. ու վիրաւոր իր մտէն,

Ու իր սրտէն զարնրած, երբար զսնել մութ դամբանն...:

Ա Շ Տ Ի Շ Ս Տ

Պ Ա Ր Տ Ե Ա Լ Ի Ծ Ն Ա Ն Ը

Դաւսին վրայ վերջապէս, սրբազան մութը կ'իջնէ
Ինչպէս մեռելը դանդաղ՝ իր փոսին մէջ հանգիստի.
Ճնեղ եւ սէգ լուսթեան անհուն խորհուրդը սրին՝
Կը նայի ետ օրերուն, պարտեալ իշխանը սրտով:

Կան՝ զոհերուն իր անբիւ ցուրտ մարմինները անբաղ.
Եւ իր ետին անաւոր գեղեցկութիւնն ու հանկն ալ.
Խիզախ լեզուին հարուածով բացուած վերքերն անխաղաղ,
Կ'արիւնին դեռ անէծքի շեւտերուն մէջ լռելեայն:

Լճուած հիմա, եւ նոյնիսկ՝ սիրելիէն իր անմահ.
Վրան հիւանդ իր խղճին երկաթը ծանր մեղներուն,
Եւ մտածման ամպերն ալ պատած երկինքը յոյսին:

Պիտի մնան, այդպէս հոն, ծերութեան մէջ իսկ անխոնջ
Վրէժխնդիր դէմքերն այս. դառըն՝ իշխանը պարտեալ,
Մինչեւ որ մութը պատէ դաւսին հետ միտքը փարթամ:

Ա Ն Ե Լ